

# Միջնադարեան երեք ամստիպ տաղեր

ԱԽԵՏԻՍ Գ. ՍԱՆՃԵԱՆ

Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան պաշտօնաթերթ «Սիոն»ի 1969 թուականի Յուլիս-Օգոստոսի համարին մէջ (էջ 341-347) մանրամասնօրէն նկարագրած էի ձեռագիր Տաղարան մը, որ ներկայիս ժամ կը կազմէ Լոս Անձելոսի Գալիֆորնիոյ Համալսարանի (University of California, Los Angeles) հայագիտական նիւթերու հարուստ գրադարանին:

Ձեռագրիս նկարագրութեան առնչութեամբ ըրած էի հետեւ-  
լալ հաւասարումը. «Տաղարանին զլիաւոր արժէքը կը կազմէ անոր բովանդակութիւնը: Այստեղ ներկայացուած են ո՛չ միայն միջնա-  
դարեան տաղասացներու ծանօթ երկեր, այլ նաև այնպիսիներ, ո-  
րոնք, ըստ երեւոյթի, ցարդ անձանօթ մնացած են: Այս յօդուա-  
ծով՝ մէր նպաստակը չէ Տաղարանիս մէջ զտնուող տաղերը առար-  
կայ դարձնել քննական ուսումնասիրութեան՝ զանոնք բաղդատելով  
տաղագիր եւ ձեռագրային ազգիւրներու հետ: Առ այժմ՝ ստորեւ կու-  
տանք Տաղարանիս բովանդակութիւնը, այն համոզումով որ ան շա-  
չեկան պիտի ըլլայ բոլոր անոնց, որոնք կը շահագրգոռուին միջնա-  
դարեան հայ բանահիւսութիւնով...»:

Մանրազնին քննութենէ ետք, կարելի եղած է ստուգել, թէ  
Տաղարանիս մէջ կը զտնուին միջնադարեան երեք տաղեր, որոնք  
ցարդ անյայտ մնացած են հայ բանասիրութեան. առաջինը յօրին-  
ուած է Ֆրիկի, երկրորդը՝ Առաքել Բաղիչեցիի, եւ երրորդը՝ Յով-  
հաննէս Թլկուրանցիի կողմէ: Նախքան յիշեալ տաղերու բնագիրնե-  
րուն հրատարակութիւնը, անհրաժեշտ կը նկատենք այստեղ ամփոփ  
տեղեկութիւններ տալ Տաղարանիս մասին:

Ձեռագիրը կը բաղկանայ երկու մասերէ, երկուքն ալ գրուած  
թուղթի վրայ, որոնք նախապէս երկու անջատ տաղարաններ եղած

են եւ հետագային իրարու միացուած եւ միասնաբար կազմուած։ Այս պարագան կը հաստատուի անով, որ սկզբի 93 թուղթերը կը ներկայացնեն ամբողջական ձեռագիր մը։ Վերջին էջին վրայ կայ զրիաւոր յիշատակարանին սկզբը, որուն շարունակութիւնը գըժ-րախտաբար կը պակսի՝ թուղթին կած ըլլալուն պատճառով։ Ահա-ւասիկ յիշատակարանին փրկուած մասը. «Փառք ամենասուրբ եր-րորդութեանն, հօր եւ որդոյ եւ Հոգւոյն որբոյ. Ամէն։ Որ ետ կա-րսողութիւն տկար անձին իմոյ, Մարգարէ սուտանուն կրօնաւորի, որ զրեցի զսու ի վայելումն անձին իմոյ, եւ յիշատակ Հոգւոյ իմոյ, եւ ծնօղաց իմոց՝ Նուրագնին եւ Շահուլթանին, եւ եղբարց իմոց՝ Շահուրեարին, Գուրագին եւ Խուզաբաշին, եւ եղրօր որդոցն՝ կ-չիս / / / ...» (թղ. 93ր)։

Զեռազրին երկրորդ մասը (թղ. 94ա-114ր) գրուած է տար-բեր զրիչի մը ձեռքով, տարբեր որակի թուղթի վրայ։ Անոր առա-ջին տաղին սկզբնաւորութիւնը կը պակսի, եւ յաջորդ տաղերէն եւս զանազան թուղթեր ինկած են։ Վերջին թերթին (թղ. 114ա) վրայ գրուած յիշատակարանին համաձայն, Հայոց Ռ (= Ք. Ե. 1551) թուականին այս ձեռագիրը կը պատկանէր Դաւիթ անունով վար-դագետի մը, որ նոյն տարուան ընթացքին զայն նուիրած է «սի-րասնունդ եւ Հոգեւոր որդոյն իմոյ՝ Էսանդոյ անուն պատանեկին, որ է որդի Ամրամ Վոյթին...» Այս յիշատակարանէն կարելի է հե-տեւցնել, թէ ձեռազրին այս մասը ընդօրինակուած է Ք. Ե. 1551 թուականէն առաջ։

Տաղարանը ամբողջութեամբ կը բաղկանայ 114 թուղթէ. մե-ծութիւնն է 18×13 սմ., զրչութիւնը՝ բոլորդիր, գրուած միասիւն, իւրաքանչիւր էջի վրայ 23 տողով։ Մանրանկարչական արուեստի ահսակէտէն գիտելով, ձեռագիրը զուրկ է զեղարուեստական ար-ժէք։ Փոքրաքանակ նկարազարդումը կը բաղկանայ չորս փոքրիկ խորաններէ, որոնք զետեղուած են առանձին հատուածներու սկզբ-նաւորութեան (թղ. 1ա, 28ա, 68ր եւ 108ա), ինչպէս նաև միէջեայ մանրանկարէ մը (թղ. 27ր), որ կը ներկայացնէ Յովասափ թագա-ւորը՝ նկարուած մի ոժն Սարգիս սարկաւագի կողմէ։

Վերեւ տրուած տեղեկութիւններէն կը հետեւցուի, թէ ստոյդ տուեալներ կը պակսին ձեռագրին առաջին մասին զրչութեան վայ-րին եւ թուականին վերաբերեալ։ Զեռազրին երկրորդ մասին կա-պակցութեամբ, անյայտ կը մնան ո՛չ միայն միեւնոյն տուեալները, ուլ նաեւ զրիչին եւ պատուիրատուին անունները։

«Սիօն»ի մէջ մէր հրատարակած յօդուածին մէջ յայտնած էինք այն կարծիքը, թէ ձեռազրին առաջին եւ գլխաւոր մասը «ըն-

դօրինակուած է հաւանաբար ԺԵ. դարու երկրորդ կէսին. իսկ երկ-  
րորդ մասը Ք. Ե. 1551 թուականէն առաջ» : Ներկայիս, սակայն,  
մեր հետազոտութիւնները կ'առաջնորդեն տարրեր եղբակացութիւն-  
ներու:

Երուսաղէմի թիւ 473 ձեռագիրը (աես՝ Նորայր Եպս. Պո-  
ղարեան, Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, Բ. Հատոր,  
Երուսաղէմ, 1967, Էջ 460-466), որ «Պատմութիւն Աղեքսանդրի»  
ձեռագիր մըն է, գրուած է Վարագայ վանքին մէջ Հայոց ԶՁԵ (= Ք.  
Ե. 1536) թուականին, Մարգարէ Արեղայ Արճիչեցիի ձեռքով: Այս  
մատեանին մանրանկարները գործն են Աղթամարցի Գրիգորիս Ա.  
Կաթողիկոսի (1512-1544): Ըստ Նորայր Եպս. Ի նկարագրութեան,  
ձեռագրիս բազմաթիւ յիշատակարաններէն մէկուն մէջ կը կարգանք.  
«Զմարդարէ անցիւթի զրիչս յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ Աստուած. ո-  
գործի ասացէ՛ք նաև ծնօղաց իմոց, Նուրազնին եւ Շահսաւլթա-  
նին, եւ Եղբարց իմոց, Շահսուարին, Գոււաղին, եւ Խուզարալշին»  
(թղ. 60ա): Նոյն ձեռագրին ուրիշ մէկ յիշատակաղորութեան մէջ,  
Մարգարէն կը զրէ. «Հազար բերան փառք Աստուծոյ, որ այս ժԴ  
տարի է որ զիր կու զրեմ...» (թղ. 55բ-56ա): Նկատելով որ «Պատ-  
մութիւն Աղեքսանդրի» այս ձեռագիրը գրուած է 1536 թուականին,  
ուրեմն պէտք է հետեւցնել, որ Մարգարէն զրչութեան ասպարէզին  
ձեռնարկած է 1522 թուականին:

Հ. Ներսէս Վ. Ակինեանի Գրիգորիս Ա. Կաքողիկոս Աղքա-  
մարի. Կեանքն եւ Քերքուածները (Վիեննա, Միիթ. տպարան, 1958)  
մէնազրութեան մէջ յաճախակի ակնարկութիւններ կան միեւնոյն  
Մարգարէ Արճիչեցի զրիչին ձեռքով ընդօրինակուած զանազան ձե-  
ռագիրներու: 1526 թ.ին Մարգարէն կը զտնենք Խառարաստայ եւ  
Վարագայ վանքերուն մէջ, ուր կ'ընդօրինակէ «Աղեքսանդրի Վարք»ին  
ձեռագիր մը (աես՝ Անդ, Էջ լդ եւ կը). 1534 թ.ին Սուխարայ (որ  
մէկ տարբեր անունն է Խառարաստայի) վանքին մէջ Գրիգոր Աղ-  
թամարցի կաթողիկոսին համար կը զրէ «Սաղմոսարան» մը (աես՝  
Անդ, Էջ լթ-ին եւ զէ). իսկ 1536 թ.ին զայն զարձեալ կը զտնենք  
Վարագայ վանքը, ուր կը ձեռնարկէ երկրորդ անգամ օրինակել «Ա-  
ղեքսանդրի Վարք»ը (աես՝ Անդ, Էջ խդ եւ խզ):

Տարակոյս չկայ, ուրեմն, թէ յիշեալ Մարգարէ Արճիչեցի  
զրիչը նոյնինքն մէր Տաղարանի զրիչ Մարգարէն է: Դարձեալ ստոյդ  
է, որ Մարգարէն այս Տաղարանը դրած է ոչ կանուխ քան 1522  
թուականը, երբ՝ ըստ իր Հաւաստիացումին՝ ան սկսած է ձեռա-  
գիրներ արտագրել: Եւ վերջապէս, կարելի է եղբակացնել, թէ մեր  
Տաղարանի առաջին մասը գրուած է Վասպուրականի նահանգին մէջ

գանուող Խառարաստայ ( = Սուխարայ ) կամ Վարագայ վանքը, ու բոնք եղած են Մարգարէին գրչագրական գործունէութեան վայրերը :

Տաղարանիս երկրորդ մասի զրչութեան ժամանակի եւ վայրի, ինչպէս նաեւ զրիչի եւ պատուիրատուի վերաբերմամբ, ներկայիս հնարաւոր չէ որեւէ ենթաղբութիւններ ընել՝ ձեռագրին մէջ տուեալներու չոյցութեան պատճառով : Սաորդ է միայն, որ 1551 թուականին ան պատկանած է Դաւիթ վարդապետի մը, որ միեւնոյն տարուան ընթացքին զայն նուիրած է կանգօյ պատանեկին : Ուրեմն, ձեռագիրը պէտք է զրուած ըլլայ 1551 թուականէն առաջ :

Համալսարանիս պատկանող Տաղարանին մէջ կը գանուին քսանեւինը տաղեր : Ասոնցմէ քսանեւվեցը յօրինուած են միջնադարեան տասը ծանօթ բանաստեղծներու կողմէ, իսկ երեքին հեղինակները անյայտ են : Սաորեւ կու տանք տաղերուն սկզբնասողերը՝ հեղինակներու համաձայն :

### Յրիկէն (վեց տաղ) .

1. Թղ. 59թ-61ա. «ԱՇ չարիս, երբ ծոփս մարդոյն . . .» (Հմմ. Տիրայր Արքեպոս., Ֆրիկ Դիւան, Նիւ Եորք, 1952, էջ 371-378. Մ. Մկրեան եւ Ե. Թորոսեան, Ֆրիկ-Բանաստեղծութիւններ, Երեւան 1941, էջ 216-224) :
2. Թղ. 61ա-62թ. «Մարդուն որ տալեղն ու բուրձն ի Ֆալաքըն չէ ըղորդած . . .» (Հմմ. Տիրայր Արքեպոս., Անդ, էջ 383-390. Մկրեան եւ Թորոսեան, Անդ, էջ 225-229) :
3. Թղ. 62թ-65ա. «Պատզամն որ երետ Աստուած Մովսիսի . . .» (Հմմ. Տիրայր Արքեպոս., Անդ, էջ 452-458. Մկրեան եւ Թորոսեան, Անդ, էջ 192-198) :
4. Թղ. 65ա-65թ. «Ի սուրբ սեղանւոյն վերայ քան զաղւորն այլ իրք չըզենեն . . .» (Հմմ. Տիրայր Արքեպոս., Անդ, էջ 354) :
5. Թղ. 87թ-88թ. «Տէրըն զիս պատւեաց դիմօք, պատուական պայծառ պատկերաւք . . .» (Անտիպ) :
6. Թղ. 88թ-89թ. «Բանն որ յառաջ քան զյաւիտեանս . . .» (Հմմ. Տիրայր Արքեպոս., Անդ, էջ 332-333. Մկրեան եւ Թորոսեան, Անդ, էջ 118-119) :

### Առաքել Բաղիշեացիկն (չորս տաղ) .

7. Թղ. 28ա-57ա. Տաղ Յովասափու . «Յորժամ հայրն երկնաւոր յերկիր հանեցաւ . . .» (Հմմ. Արշալոյս Ղաղինեան, Առաքել Բաղիշեցի, Երեւան, 1971, էջ 238-237) :
8. Թղ. 58թ-59թ. «Խանդակաթ սիրով, խանդակաթ սիրով . . .» (Անտիպ) :

9. Թղ. 70ա-72թ. «Ականջ գըրէ՛ք բանիս՝ որ պատռւական է...» (Հմմտ. Ղաղինեան, Անդ, էջ 212-221) :
10. Թղ. 94ա-107թ. Պատմութիւն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին. (Այս չափածոյ պատմական երկը տակաւին չէ հրատարակուած. բնագիրին ծանօթ ձեռագիրներուն մասին տես՝ Յ. Ս. Անանեան, Հայկական Մատենագիտաւթիւն, Հատոր Ա., Երեւան, 1959, սիւնակ 1108-1109: Մեր Տաղարանի բնագիրին սկիզբը եւ վերջը, ինչպէս նաև միջանկեալ հատուածներու մէջն թուղթեր ինկած են) :

Յովհաննէս Թղկուրանցիէն (Երեք տաղ) .

11. Թղ. 1ա-27ա. Արարածոց Մեկնութիւն. «Ակըսաւզն է ըսկլոզն սկըզբան...» (Հմմտ. Նորայր Եպս. Ծովական (Պողարեան), (Խեր) Յովհաննէս Թղկուրանցի - Տաղագիրք, Երուսաղէմ, 1958, էջ 75-110) :
12. Թղ. 57թ-58թ. «Աստուած քարոզեաց եւ խրատ ետուր...» (Անտիու) :
13. Թղ. 65թ-66թ. «Ո՞վ մահ, քանի զքեզ յիշեմ...» (Հմմտ. Ծովական, Անդ, էջ 38-39. Եմանուէլ Պիկագեան, Հովհաննէս Թղկուրանցի - Տաղեր, Երեւան, 1960, էջ 173-177) :

Մկրտիչ Նաղաշէն (Երեք տաղ) .

14. Թղ. 66թ-67թ. «Անձն ի՞մ, քեզ վա՛յ հազար բերան, թէ խոռվ կենաս կամ ոխ պահես...» (Հմմտ. Էդուարդ Խոնդկարեան, Մկրտիչ Նաղաշ, Երեւան, 1965, էջ 120-122) :
15. Թղ. 67թ-68թ. «Ի՞նչ չահ է քո զուր դատիլդ, երբ յօտար յեր-կիր տի տանին...» (Հմմտ. Խոնդկարեան, Անդ, էջ 127-128) :
16. Թղ. 68թ-70ա. «Աստուծոյ մարդասիրին փառք յաւիտեան...» (Հմմտ. Խոնդկարեան, Անդ, էջ 168-176) :

Խաչատուր Կեչառեցիէն (Երկու տաղ) .

17. Թղ. 74թ-75թ. «Այս կեանքս է յերազ նըման, եւ խարող ան-զերծ յանդիման...» (Հմմտ. Մ. Թ. Ավղալբեգեան, Խաչատուր Կեչառեցի, Երեւան, 1958, էջ 147-149) :
18. Թղ. 75թ-78թ. «Թէ մարդ ես եւ միտս ունիս...» (Հմմտ. Ալ-դալբեգեան, Անդ, էջ 150-151) :

Յովհաննէս Երգնկացիէն (մէկ տաղ) .

19. Թղ. 113ա-114ա. Տաղ Ադամայ. («Մեր Տէրն ի դրախտն ե-

րել . . .») (ՀԺԺՄ. Արմենուհի Սրբապեան, Հովհաննես Երգնկացի, Երևան, 1958, էջ 224-227):

Ներսէս Շնորհալիէն (Ճէկ տաղ) .

20. Թղ. 108ա-112ա. «Աւրհնեալ անուն անձառ Աստուծոյ . . .» :

Թորոս (Մշեցիէն ?) (Ճէկ տաղ) .

21. Թղ. 78ր-83ա. «Յորժամ տարերքըն դըղըրդին, երկինք և երկիր խոնացչանան . . .» :

22. Թղ. 83ա-84ր. «Ճեղ ծանուցեմ, եղանակ, լուէ որ լինելոց է յետ նեռանն . . .» :

23. Թղ. 84ր-86ա. «Աղտեղացայ խաւար մեղօք քան զիին պոռնիկն Արտիսու . . .» :

24. Թղ. 86ա-87ր. «Ի յետ ստեղծմանն արարածոց, որ գոյացոյց զայս ամենայն . . .» :

Զաքարիայ Երեցին (Ճէկ տաղ) .

25. Թղ. 89ր-91ր. «Ի քէն Տէր հայցեմ հայր գըթական . . .» :

Արտամեսացիէն (Ճէկ տաղ) .

26. Թղ. 57ա-57ր. «Վայրի հաւիկ մ'էր բռնած բերած . . .» :

Բացի վերոյիշեալներէն, Տաղարանիս մէջ կան նաեւ անձանօթ հեղինակներու կողմէ յօրինուած հետեւեալ երեք տաղերը .

27. Թղ. 72ր-74ր. «Վայ էն աւուրին որ ես եղայ . . .» :

28. Թղ. 91ր-92ր. «Յորժամ Աղամ ստեղծեցաւ զերդ զառեգակն էր . . .» :

29. Թղ. 93ա-93ր. «Աւրհնութիւն անձառ չնորհաց Տէր . . .» :

#### \* \* \*

Ֆրիկի բանաստեղծութիւններուն առաջին ժողովածուն Հրատարակուած է Երեւան, 1941 թ.ին, աշխատակցութեամբ Մ. Մկրտչանի եւ Ե. Թորոսսանի: Այս ժողովածուն, որ կը կրէ Ֆրիկ-Բանաստեղծութիւններ վերնագիրը, կը բովանդակէ տաղասացին կողմէ յօրինուած քառասունեւմէկ քերթուածներ: Հատորը հրատարակու գիտականները կը հաւաստեն, թէ «Ֆրիկի ստեղծագործութիւնների այս ժողովածուն կազմէլ ենք նրա տպագրուած եւ զանազան ձեռագրերից հանուած՝ մինչ այժմ անտիպ բանաստեղծութիւններից: Անտիպ բանաստեղծութիւնները մեծ մասամբ արտասահմանաւան թանդարանների ձեռագրերից հաւաքել եւ գրի է առել իրենց

տարբերակների հետ եւ տարբերութիւնների համեմատութեամբ՝ բանասէր Տիրայրը, իսկ մէք քանիսի տարբերակները շայկ. ԱՍԻ Մատենադարանի ձեռագրերից յայտարերել է Ե. Թորոսեանը։ Այս հրատարակութեան մէջ մտած քառասուներկու (պէտք է ըլլայ քառասունմէկ, Ա. Գ. Ս.) բանաստեղծութիւններից երեսունհինգի տեքրար վերցւած է Օքֆորդի համալսարանի զբաղարանի Mus. Arm. (հայկական բաժնի) №. 16 ձեռագրից, իսկ մնացածները՝ այլ ձեռագրերից, պարբերականներից եւ ժողովածուներից . . .։ (Տես՝ Մկրեան եւ Թորոսեան, Անդ, էջ 23)։

Ֆրիկի երկերուն տեելի ընդարձակ եւ գիտականօրէն տւելի արժէքաւոր ժողովածուն, Ֆրիկ Դիւան վերնագրով, Հրատարակած է վերոյիշեալ Տիրայր Արքեպս.ը 1952 թ.ին, ի նիւ Եորք։ Այս ժողովածուին մէջ տրուած են Ֆրիկի վաթուն տաղեր։

Ինչպէս վերեւ տեսանք, Ֆրիկի ստեղծագործութեանց յիշեալ երկու ժողովածուներուն մէջ հրատարակուած են մեր Տաղարանին մէջ զտնուող Ֆրիկի վեց տաղերէն հինգը։ Վեցերորդ տաղը, որ մեր ձեռագրին մէջ (թղ. 87ր-88ր) տրուած է որպէս «Ողբ ասացեալ ի Ֆրկայ», անյայտ քերթուած մըն է։ Հետեւաբար, առաջին անգամ ըլլալով զայն ստորեւ կը հրատարակենք՝ առանց որեւէ փոփոխութեան։

### ՈՂԲ ԱՍԱՑԵԱԼ Ի ՖՐԿԱՅ

Տէրըն զիս պատւեաց դիմօք,  
Պատուական պայծառ պատկերաւոք.  
Ես զայն աղտեղի տըլմաւոք,  
Թաւալեալ արեամբ շաղախաւոք։

Ի չարն եմ արձակ մըտօք,  
Զեմ զըլջալ և ոչ լալ արտասւոք.  
Զինչ նաւ ծըփեցայ ալեաւոք,  
Փոթորկեալ բըքարեր հողմաւոք։

Ի ծով աշխարհիս կոծովոք,  
Տարբերիմ անգերծ մըրըրկօք.  
Ի խորս անդընդոց մեղօք,  
Հնկըլմայ նաւոք բեկելաւոք։

Մարմինս խոցուտեալ վիրօք,  
Զարաշար մեղաց խաբանօք։

Հողիս սեւացեալ մեղօք,  
Թշնամոյն խարեալ պատրանօք:

Զլապտերն որ առի իւղով,  
Շիջուցի չարեացըս գործօք.  
Զպայծառ պատմուճանն լուսով,  
Մերկացայ զաղիր իսորհըրդովք:

Բլույսըն կենաց յուսով,  
Փոխեցի մութըն խաւարօք.  
Բըժիշկըն կենաց դեղօք,  
Զիս կոչէ և ես մեռնիմ խոցօք:

Զինչ քարբի օձըն թունօք,  
Խըցեցի զականջըս տըտնօք.  
Թշնամին հազար չարեաւօք,  
Զիս գերի վարեաց տանջանաւօք:

Լացէ՞ք զիս ամէնքդ ողբօք,  
Որ չկացի աւրիկ մաւրինօք.  
Ոչ մեղայ ասի կամօք,  
Ոչ լացի կաթիկ մարտասուաւօք:

Առաքել Բաղիչեցին ծանօթ է միջնադարեան հայ մատենագրութեան մէջ՝ որպէս բանաստեղծ եւ մատենագիր, երաժիշտ եւ ժանկավարժ, վարդապետ և եկեղեցական գործիչ։ Անոր չափածոյ և արձակ ստեղծագործութիւնները ձեռագիր մատեաններուն մէջ կը դանուին բազմաթիւ ընդորինակութիւններով։ Երեւանի Մատենագրանի զիտաշխատողներէն բանասէր Յ. Ս. Անասեանը Առաքել Բաղիչեցիի գործերուն զրեթէ լրիւ ցանկը տուած է իր բարձրարժէք Հայկական Մատենագիտութիւն (Հատոր Ա., Երեւան, 1959, սիւնակ 1106–1143) աշխատասիրութեան մէջ։ Եւ վերջապէս, 1971 թ.ին Երեւանի մէջ հրատարակուած է Արշալոյս Ղազինեանի Առաքել Բաղիչեցի վերնագրով մենագրութիւնը, որ նուիրուած է Բաղիչեցիի կեանքին և ստեղծագործութեան։ Գիրքին մէջ տրուած են Բաղիչեցիի չափածոյ գործերէն միայն մի քանիին քննական բնագիրները։ (Ի գէպ՝ պէտք է յիշել, որ Առաքել Բաղիչեցիի երկերէն ոմանք, յատկապէս կոստանդնուպոլսոյ անկման նուիրուած Ողբը, թարգմանուած են Փրանսերէն, ոուսերէն եւ անգլերէն լեզուներով):

Անասեանի վերոյիշեալ աշխատութիւնը կը ներկայացնէ Առաքել Բաղիչեցիի երկերուն զրեթէ լրիւ ցանկը՝ հիմնուած մատենագրական և ձեռագրական աղբիւրներուն վրայ։ Ինչպէս Արշալոյս Ղաղինեանի հրատարակած բնագիրներուն, նոյնպէս Անասեանի ցանեին մէջ ո'չ մէկ ակնարկութիւն կայ մեր Տաղարանին մէջ Առաքել Բաղիչեցիի տաղին (թղ. 58ր-59ր), որ կը կրէ «Ծ յԱռաքել վարդապետէ» Խորազիրը։ Այս անտիպ տաղն ար ստորեւ կը հրատարակենք առաջին անգամ՝ առանց որեւէ փոփոխութեան։

### Ի ՅԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԵՑ

Խանդակաթ սիրով, խանդակաթ սիրով.  
Սիրուս ծարաւեալ պասքի, այն զիս կու մաշէ։

Ծրար ես դու խնդոց, ծրար ես դու խնդոց.  
Բուրմունք անուշից ի քէն զհողիս նըւաղէ։

Հաց ես դու սիրոյ, հաց ես դու սիրոյ.  
Ո՞վ որ ճաշակէ ի քէն, այլ քաղցելու չէ։

Կարօտեալ սիրով, կարօտեալ սիրով.  
Որ խիստ փափազել եմ քեզ, այն զիս կու տանջէ։

Հարսն ես լուսածին, հարսն ես լուսածին.  
Մո՛յծ զիս յառազաստըզ քո, սիրուս կու դոչէ։

Զայնիւք քաղցրաբար, ձայնիւք քաղցրաբար.  
Կոչեա՛ զիս ի յարկըս քո, հողիս կու կանչէ։

Ղամբար լուսոյ քո, Ղամբար լուսոյ քո.  
Վառեց ըզհողիս բոցով, այլ անցնելու չէ։

Ճառագայթ ես դու, ճառագայթ ես դու.  
Խելքս իմ ապշեցաւ ի քեզ, այլ յուշ գալու չէ։

Մեծ ես և անիհուն, մեծ ես և անիհուն.  
Սիրոս իմ դլորեցաւ ի քեզ, այլ կանգնելու չէ։

Յարփմանէդ սիրոյ, յարփմանէդ սիրոյ·  
Բնութեամբ թլութեցաւ մարմինս, այլ զարթնելու չէ:

Նոր ես և աննըման, նոր ես և աննըման.  
Բննելով ըզքեզ մըտօք, քունըս հատել է:

Շատ քեզ ցանկացայ, շատ քեզ ցանկացայ·  
Ո՞չ յաղիմ ի քո սիրոյդ, սիրոյըս կու նեղէ:

Որպէս լոյս պայծառ, որպէս լոյս պայծառ·  
Գունովդ վառեցիր զհոգիս, բոցըս կու մաշէ:

Զկայ քեզ նըմանի, չկայ քեզ նըմանի·  
Լոյս ես և այլոց լոյս բաշխող, ո՞վ քեզ դաւ անէ:

Պայծառ քան զարեւ, պայծառ քան զարեւ·  
Լուսովդ քո լըցաւ աշխարհս, այլ մըթնելու չէ:

Զահ ես դու անշէջ, զահ ես դու անշէջ·  
Կանթեղ վառեցեր յերկինս, այլ անցնելու չէ:

Ուահ երկնաղնաց, ուահ երկնաղնաց·  
Զով ընդ քեզ յերկինս հանես, այլ վայր գալու չէ:

Ոէր քո աննըման, սէր քո աննըման·  
Ո՞վ սիրով ի քեզ հայի, այլ կորչելու չէ:

Վարդ ես դու անփուշ, վարդ ես դու անփուշ·  
Ո՞վ որ հոտոտի ի քէն՝ նա ծաղկելոց է:

Տունկ անմահութեան, տունկ անմահութեան·  
Ո՞վ ուտէ ի քո պըտղոյդ, այլ մեռնելու չէ:

Բամք ծաղկանց ի քէն, բամք ծաղկանց ի քէն,  
Ո՞վ որ քո գունոյդ ցանկայ, նա ծաղկելոց է:

Յաւդ ես քաղցրածին, յաւդ ես քաղցրածին·  
Ո՞վ ի քո սիրոյդ պառքի, նա ծարւելու չէ:

Ի իւթ մարմնոյ քո խունկ, և իւթ մարմնոյ քո խունկ.  
Ո՞վ առնու ի քո հոտոյդ, նա հըրծւելոց է:

Փառք ես կուսանաց, փառք ես կուսանաց.  
Ո՞վ քո սրբութեանդ ցանկայ, նա պըճնելոց է:

Քո աստուածորդին, քո աստուածորդին.  
Ո՞վ զքեղ լուսոյ մայր ասէ, ընդ քեղ կու դասէ:

Ի ձեր սուրբ յաղօթս, ի ձեր սուրբ յաղօթս.  
Հզմէր Առաքելս յիշէք, ըզձեղ կաղաչէ:

Յովհաննէս Թէկուրանցիի սիրային տաղերէն շարք մը լոյս  
տեսած է հայ տպագրութեան երախայրիքներէն մին կաղմող «Տա-  
ղարան»ին մէջ (Վենետիկ, 1513), «Բանք Սիրոյ» ընդհանուր խո-  
րագրին տակ: Կարապետ Կոստանեանց 1892 թ.ին Թէֆլիսի մէջ  
հրատարակած է փոքրիկ հասոր մը, «Յովհաննէս Թէկուրանցին եւ  
իւր տաղերը» խորագրով: Իրմէ յետոյ Թէկուրանցիով զբաղած են  
Հ. Մկրտիչ Պոտուրեան, Հ. Ներսէս Ալինեան, Արշակ Զօպանեան,  
Յարութիւն Քիւրտեան, եւ ուրիշներ: 1958 թ.ին Երուսաղէմի Ս.  
Յակոբեանց տպարանէն լոյս տեսաւ Նորայր Եպս. Ծովականի (Պո-  
ղարեան)` (Խեւ) Յովհաննէս Թէկուրանցիի «Տաղագիրք»ը, որ կը  
պարունակէ անոր թէ՛ս սիրային, թէ՛ս խրատական, եւ թէ՛ս կրօնական  
քերթուածները: Եւ վերջապէս, 1960 թ.ին Երեւանի մէջ լոյս տե-  
սան Յովհաննէս Թէկուրանցիի «Տաղեր»ը, կմանուէլ Պիլաղեանի աշ-  
խատասիրութեամբ:

Յիշեալ մենադրութիւններու հեղինակներուն անծանօթ մնա-  
յած է մեր Տաղարանին «Ի Յովհաննէս Թէկուրանցոյ ասացեալ» քեր-  
թուածը (թղ. 57թ-58թ), զոր գարձեալ առաջին անդամ կը հրատա-  
րակենք ստորեւ՝ առանց որեւէ փոփոխութեան:

Ի ՅՈՎԱՆՆԷՍ ԹԷԿՈՒՐԱՆՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ

Աստուած քարոզեաց եւ խրատ ետուր,  
Երբ որ չլսեցինք՝ նա ապտակ ետուր.  
Ապտակ զայն ետուր զիմանալի սուր,  
Սուր, երկսայրի սուր:

Յիմ մեղացն է դարձել հոգոյ աչըս կուր,  
Հինց բան չարարի դայր Աստուծոյ դիւր,  
Այնու բարկացաւ և ինձ առաքեաց սուր,  
Սուր, երկսայրի սուր:

Ծառայս անհնազանդ, որդիս անմաքուր,  
Ի մեղացն անդարձ եւ մեղայ չետուր.  
Զաղեղն լարեաց մէջ սրտիս ետուր,  
Հայրն բարկացաւ եւ կոկիծ ետուր.  
Սուրն որ չի դայր դուր զիմանալի սուր,  
Սուր, երկսայրի սուր:

Հոգիս խոցած է եւ արարեր դուռ,  
Զոր եթէ քամեն՝ բերէ հազար դուռ.  
Զոր պատառեցին քո հըրեղէն սուր,  
Սուր, երկսայրի սուր:

Տղայն թաւալէր եւ տայր շուռ ու մուռ.  
Հեծէ ցաւագին եւ իւր լեզուն լուռ.  
Հօր ու մօր աղիքըն դալար առնոյր,  
Զկարէր խափանել զաներեւոյթ սուր.  
Սուր, երկսայրի սուր:

Ո՞վ կարէ պատմել զկոկիծն որ ետուր.  
Զհայրն թաղեցին զորդին վերայ իւր,  
Զենք իշխեր ասել թէ մեր տղայքն ու՞ր յու՞ր:

Գառներդ են եղեր դայլերուն զիբուր.  
Բարձաւ շաղաւաթն եւ զութըն մաքուր,  
Բարձան դատաստանքն, այլ իրաւունքն ու՞ր:

Հաւսար մեռանին, տներն առնուն շուռ.  
Մէկիկ մի մնա եղբայր ու կամ քուր,  
Բզնա չարչարեն թէ ձեր պահուստն ու՞ր յու՞ր:

Ամէ մէկ զիւր են, ճանապարհն արար ծուռ.  
Ծուռ որմն չարեց, շուտով առեց շուռ.  
Ուղորդին ուղորդ Տէրըն ծոին ծուռ.  
Զայս ծուռն է բերել զիմանալի սուր:

Մէկ մի անիբաւ ասէ սուտ ու զուր.  
Դիտէ որ աւաղացըն կուգայ դիւր,  
Այնու իշխանին չէ հողս ու զըրուր,  
Թէ դատաստանըն թիւր բերէ զհրեղէն սուր:

Մոքին Յովանէս, երբեք մինչեւ յուր.  
Քանի ընթանաս դու ի ճանապարհ ծուռ,  
Մի՞թէ ժամանակ ունիս հաղար բիւր.  
Բիւր ժամանակ բիւր:

### THREE UNPUBLISHED MEDIEVAL ARMENIAN POEMS

AVEDIS K. SANJIAN

(Summary)

The rich collection of Armenian manuscripts in the Research Library at the University of California, Los Angeles, includes a «Tagharan» (Collection of Poems). This manuscript consists of two parts, both written on paper, which later were bound together. The first ninety-three folios constitute a complete manuscript ; the last of these folios has the opening lines only of the principal colophon, the rest having fallen off. The second part of the codex (fols. 94-114) was written by a different hand on a different kind of paper. The author of this study has established that the first and major part of the manuscript was copied by the scribe Margare Ardjishetsi at the monastery of Kharabasta (=Sukhara) or Varag in the province of Vaspurakan. It was written in the first half of the sixteenth century, but not earlier than the year 1522 when Margare began his scribal career. The second part of the codex which is incomplete at the beginning and the end, was written prior to the year 1551.

The collection contains a total of twenty-nine poems. Twenty-six of these are the works of ten known medieval Armenian poets: six by Frik; four by Arakel Baghishetsi; three by Hovhannes Tlkourantsi; three by Mkrtich Naghash; two by Khachatur Kecharetsi; four by Toros (Mshetsi?); and one each by Hovhan-

nes Erznkatsi, Nerves Shnorhali, Zakaria Erets, and Artametatsi. The authors of the remaining three poems are unknown.

After a thorough examination of the published poems and the catalogues of Armenian manuscripts, this author has established that three of the works in our «Tagharan» have been unknown to scholars engaged in medieval Armenian poetry; hence they are published here for the first time. In the manuscript, the first poem is entitled a «Lament by Frik»; the second and third are without title, but the names of the authors, that is, Arakel Baghishetsi and Hovhannes Tlkourantsi, are distinctly recorded at the head of each work. It is hoped that the publication of these hitherto unknown poems will make a significant contribution to the study of medieval Armenian poetic literature.